

գութեան անուշ Մուրատեան վարժարանի խըն-
դիրը զոր՝ յարեց ի սկզբան անդ պաշտօնակա-
լութեանս ուշադրութեան անելով՝ յանձնա-
ժողով մը կազմել տուի առ ի կարևոր տեղեկա-
գրութիւն, բայց արդիւնք մը չունեցաւ:

Այս խնդրոյն վրայ՝ երեսփոխանաց օմանց
կողմանէ դիտողութիւններ ըլլալէն յետոյ միա-
ձայն հաւանութեամբ որոշուեցաւ յղել ի նախա-
քննութիւն կալուածոց և դաստիարակութեան
մասնաժողովոց (գիւանաց) երեսփոխանութեան:

7. — Համարակալութեան և կալուածոց դի-
ւաններէն պակսած անդամոց տեղ ընտրուեցան
Եուսուֆեան և Սթիմարաճեան էֆէնտիները՝ հա-
մարակալութեան, և Ազնաւորեան Յովհաննէս
էֆ. կալուածոց դիւանի համար:

8. — Ժողովն՝ այս միջանկեալ խնդիրներէն ետ-
քըր անցաւ Աղթամարայ . . . խնդրոյն:

Այս խնդրէն յետոյ ատեանը գոցուեցաւ՝ եր-
կու շարաթէն ետքը ժողով գումարելու որոշ-
մամբ:

Օրագիր, Թիւ 1440, Գեկտ. 10.

Ի ՄԱՆՉԵՍԹԻՒՆԻ

Պոհնութեամբ կրնթեոնումք Պօլսոյ
Ազգային լրագրաց մէջ, զի Ասիոյ սովա-
տանջ մերազնէից օգնութեան կհասնին ի
Մանչեսթեր գանուած Հայք ևս քանիցս
զրամ հաւաքելով և յղելով ի Պօլիս
կազմուած ազգային ղթութեան Յանձնա-
ժողովոյն, ինչպէս հետեւեալ քաղուածին
մէջ ընթերցողք կտեսնեն:

«Մանչեսթրի մեծապատիւ ազգայնոց կողմանէ
երրորդ անգամ 433 Անգղիական լիրա ղրկուեր
է ի նպաստ կարօտ մերայնոց, Այսու 1133 լիրա
կըլլայ՝ մինչև ցարդ ղրկուածին գումարը, և յոյս
կայ թէ մինչև 1500 ի պիտի հասնի:

Յիշեալ պատուական ազգայնոց այս ազգասի-
րական առատաձեռնութիւնը՝ ազգովին շնորհա-
կալեաց և մշտնջնաւոր յիշատակաց արժանի է:

Փոսեջ Թ. 946, Գեկտ. 18:

Վեհ. Սուլթանը Ասեմ. Աբրահամ փաշայի
վրայ ունեցած բարձր սիրոյն և համարմանը նոր
փորձ մալ տալ բարեհաճելով՝ այս օրերս Օս-
մանիէի առաջին ականակուռ պատուանշանն ու
մեծ ժապաւէնը շնորհեց Նորին Ասեմութեան:

Ասեմ. Աբրահամ փաշան այս առթիւ իւր
խորին շնորհակալութիւնը Վեհ. Սուլթանին մա-
տուցանելէ զկնի Պայսերական Պալատէն անմիջա-
պէս Սպարապետի դուռը գնաց և Պայսրոզի
Բարձր. Եուսուֆ Իզզէտին էֆէնտիին և Մեծ Ե-
պարքոսին այցելութիւն տուաւ:

Դիտակ, Թիւ 124.

Հ Ե Յ Ր

Ի ԹՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ ԵՒ Ի ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՎԱՂ, ԵՒ ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՅ ՄԷՋ.

Ա.

Հայաստան է. և Ը. դարերուն մէջ Գրիստոսէ
յետոյ երբ Միջին—Ասիոյ Հունգարացիք ճըն-
շուելով մէկ կողմանէ Պարսիցմէն, մէկալ կողմա-
նէ ալ Տաճիկներէն՝ Աբսոս գետին մերձ եղող բը-
նակութիւննին հոն թողղով և աւելի վեր Եախթի
և Արկայի մէջտեղուանքը բնակութիւննին հաս-
տատեցին, մեծաւ մասամբ Արարացւոց բնուան տակ
ընկճելով՝ հզօր նախարարներուն իրաւանց ազ-
դեցութեանը տակ, Մասամբ ըսի. քանզի Հայք
անկէց ետեւ ալ՝ երբ Արարացւոց յաջողեցաւ
պարսկական դաճը կործանելը շուրջ 637-ին Գը-
րիստոսէ յետոյ, անմատոյց և անտոյի միջնարե-
րուն և քարաժայռերուն մէջ արիութեամբ ի-
րենք զիրենք պաշտպանեցին, և սաստիկ ճակատ-
ներ մղեցին Արարացւոց զէմ:

Այս անիշխանութեան դարուն ժամանակին մէջ
մինչդեռ ազգին մեծերը իրենց հայրենիքը և ազա-
տութիւննին պաշտպանելով՝ Մահմետականու-
թիւնը զինուց զօրութեամբ ծաւալող Արարա-
ցւոց զէմ, իրենց զօրութիւնը շարունակ պատե-
րազմներով հասցուցին, և զօրաց նուազութեան